

# ԹՌՔԱԽՏԸ

ԵՒ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՐԴԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ

ԻՐ ԱՌՋԵՒԸ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Չկայ հիւանդութիւն մը՝ որ թոքախտին չափ զբաղեցուցած ըլլայ բոլոր աշխարհիս գիտնականները. չկայ նաև հիւանդութիւն մը՝ որուն դէմ հնարուած ըլլան այնքան բազմաթիւ դեղեր : Ամէն մարդ գիտէ թէ թոքախտի պատճառը միջրոպ մ'է՝ որ Kochէն գտնուած ըլլալուն համար՝ Kochի միջրոպ կը կոչուի : Ներկայագէտ՝ երբ գիտութիւնն այնքան յառաջադիմած է, երբ թոքախտի դէմն առնելու այնքան ջանքեր եղած են ունինք արդեօք միջոցներ՝ այս միջրոպները մեղցրնելու, այսինքն ունինք յատուկ (spécifique) դեղ մը որով կարենանք անպատճառ հիւանդ թոքերը ստողջացնել : Անշուշտ ոչ. սակայն պէտք ենք յուսահատիւ դարձնալ ոչ, քանի որ այսօր բժշկականութիւնն ունի իր ձեռքին տակ այնպիսի միջոցներ՝ որոնց միացումը ըստ բաւականի ուժեղ զէնք մը կազմեն այս հիւանդութեան դէմ : Յօդուածիս նպատակը պիտի ըլլայ ծանօթացնել ընթերցողներուս բոլոր այն գլխաւոր դեղերը, ներմուծումներն (injection) են. որոնք այժմ ի գործ կը դրուին այս հրէշային հիւանդութեան դէմ. պիտի քննենք նաև թոքախտի ժառանգականութեան խնդիրը :

Այսօր չկայ և ոչ իսկ մէկ գիտնական՝ որ չ'ընդունի թոքախտին բուժելի ըլլալը. երբ 1883ին Պեպլինի բժշկական ընկերութիւնը կը հարցնէր իր անդամներուն թէ թոքախտը բուժելի՞ է թէ ոչ. ամենքն ալ քիչ բացառութեամբ այո՛ կը պատասխանէին. արդէն ինչպէս կարելի է այդ իրողութիւնը չ'ընդունիլ՝ երբ արիւն թքնոդ թոքախտաւորներն անգամ կը բուժուին ինքնաբերաբար, կուուելով միջրոպին դէմ պարզ իրենց ոյժերովն և յաղթող հանդի-

սանալով. արդ՝ չ'ենք կրնար միթէ այս բնական ոյժին միացնել բժշկութեան տրամադրութեան տակ գտնուող միջոցներն ալ ու բուժել այն անհասնելի՞ որ բաւական ոյժ չ'ունենալով՝ այս հիւանդութեան զոհ կ'երթան անտարակոյս : Այժմ ժողովրդեան մօտ ծիծաղելի դարձած է թոքախտի բուժելիութեան խնդիրը՝ տեսնելով անդադար շատ մը դեղերու կամ միջոցներու իրարու յաջորդելն և անոնցմէ ոչ մէկուն մնայուն արժէք մ'ունենալն, և այսպէս գրեթէ առասպել մը դարձած է թոքախտի բուժելիութիւնը : Բայց հոս կ'ուզեմ մի քանի խօսք ըսել ու պարզել ատոր պատճառը. իրօք քառորդ դար մ'է որ շարունակ կը լսենք թոքախտի ատողջացման գիւտին հռչակուելը՝ փողերու ձայնով. արդ՝ ասոնցմէ շատերը շատախօսներու գործեր են և կամ այնպիսի մարդոց՝ որոնք անուն հանելու և հռչակ ստանալու ախտէն բռնուած են, սակայն կայ մաս մ'ալ որոնց ըսածը ճշմարիտ է և գիտական արժէք ունի : Օրինակ, գիտնականին մէկը հիւանդանոցի մէջ գտնուող թոքախտաւորներու վրայ փորձելով իր մէկ գտած դեղը՝ կը տեսնայ որ սպասած արդիւնքը կու տայ և իսկոյն կը հրատարակէ զայն լրագիրներու մէջ. ուրիշ գիտնական մը փորձելով նոյն դեղը, խեղճ, աղքատ գիւղացիի մը վրայ՝ որ ապրելու համար ստիպուած է աշխատիլ — հետեւաբար աւելի ժանտացնել թոքախտը — տարակոյս չկայ թէ ուրիշ եզրակացութեան կը յանգի և դեղը անօգուտ կը յայտարարէ. բայց ասով նախորդ գիտնականին արժէքը չի կորսուիր. իր գիւտը կը մնայ և օգտակար կ'ըլլայ այն պարագաներուն մէջ՝ որ ասոյի անգամ իր օգտակարութիւնը ցոյց տայ :

Ուրիշ մասնագէտներ՝ մի միայն թոքախտին երեւոյթները բժշկելու կերպը գտնալով, (հազը, շերտը, քրտինքը, և այլն) կը կարծեն թոքախտը բժշկած ըլլալ ու կը հրատարակեն իրենց գիւտը. ուրիշ փորձողներ՝ նոյն արդիւնքն ստանալով իրենց հիւանդներուն վրայ՝ կը սկսին զովաբանել հնարողը, պարզ առ երեւոյթ սպաքինում.

ներ ստանալով, Հիւանդները՝ որոնց վրայ փորձը կ'ըլլուի՝ կը սկսին ուրախանալ, վասն զի ազատած ըլլալով զիրենք նեղող երեւոյթներէն՝ ինքզինքնին առողջ կը զգան. սակայն դժբաղդարար շատ ժամանակ չ'անցնիր ու կրկին ամէն ինչ իր նախկին վիճակին կը վերադառնայ, յստաջ բերելով ամէն կողմէն յուսախարուսթիւն և պարսպանբու հեղեղ մը՝ հեղինակին գլխուն. — Բերիշ բժիշկ մ'ալ դեղի մը լաւութիւնը փորձելու համար կ'երթայ անոր օգուտները տեսնելու արդէն իսկ մեռնելու մօտ եղող թոքախտաւորներու վրայ. արդ բնական է որ ինքը բողբուովին ուրիշ արդիւնքներ պիտի ստանայ: Ասոնք իրողութիւններ են՝ որ գիտնականներուն վրայ ազդեցութիւն չ'են ընեն, սակայն դժբաղդարար կ'ընեն ժողովրդեան վրայ, մանաւանդ այս հիւանդութեամբ տառապողներուն, որ իսկոյն կը յուսահատին իրենց հիւանդութեան անունը լսելով միայն, քանի որ գիտեն թէ նա անբուժելի է. այս ամէնը կարեւորութիւն մը պիտի չ'ունենար՝ եթէ այս հիւանդութեան վրայ մեծապէս չ'ազդէին հոգեկան տրամադրութիւնները, թոքախտաւորը ամենաըզգայուն էակն է, և չի կայ յուսահատութիւնէն աւելի ֆուսական տարր մը իրեն համար: Ո՞վ չի գիտեր թէ թոքախտաւորի մը համար՝ ձեռքի բարեկամական սեղմում մը աւելի ազդեցութիւն կ'ընէ քան որ և իցէ դեղ. այս կէտին վրայ է որ աւելի պիտի ծանրանան թէ՛ բժիշկը, թէ՛ զինք շրջապատողները ու ջանան ամէն կերպով որ իրենց հիւանդը չի յուսահատի. միշտ իրեն պէտք է կրկին թէ բժշկուողի կարելի է և թէ այդ իր ձեռքն է: Այսօր բժշկութիւնը թոքախտին դէմ կը մաքառի և զայն կը յաղթահարէ հետեւեալ միջոցներով:

Ա. — Գեղերով կամ ուրիշ միջոցներով՝ զորս յետոյ պիտի տեսնենք:

Բ. — Կէտ առ կէտ զորձարելով պարագային յարմար առողջապահական կանոնները:

Գ. — Լաւ օդ, լաւ սնունդ տալով հիւանդին:

Այս վերջինը ամենէն կարեւորն է, վասն զի ինչ միջոց ալ առնուի թոքախտին դէմ՝ երբէք պէտք չ'է մոռնալ Peter professeurին ըսածը թէ՛ «ամէն բանէ առաջ լաւ ինամեցէք թոքախտին ստամոքսը»:

Եւ յիշուի այն թոքախտաւորները՝ որ ուժով ստամոքս ունին, լաւ կ'ուտեն ու կերածին կը մարսեն, անպատճառ կ'առողջանան և թոքախտի մը բժշկութիւնն սկսելու համար՝ հարկ չկայ սպասել որ հիւանդը արիւն թքնէ կամ իր թուրքին մէջ Kochի միքրոպիսներն երեւան զան, վասն զի այն ժամանակ հիւանդութիւնն արդէն իսկ ըստ բաւականի յառաջացած է. խիստ միջոցներ ձեռք պէտք են առնուիլ դեռ նախարքախտային շրջանին մէջ՝ ուր պէտք է վարակուող հիւանդը՝ բերանաբաց շնչել տալ ու մտիկ ընել թոքերուն. հիւանդ տեղերուն մօտ չ'են լսուիլ այն սովորական աղմուկները որ կը լսուին առողջ կուրծքէն. ստէպ կասկածի տեղիք կու տայ նաեւ երկայն ժամանակէ ի վեր տեւող արտօթակի պակասը, շուտ յոգնելու և այլն... ըստ Maraglianօի շնչաւորութեան ժամանակ արտասովոր ազմուկ մը, սոյլ մը՝ մեզ հասկնցնել կուտան թոքախտի գոյութիւնը դեռ թուրքին մէջ միքրոպիսներ չ'երեւցած. այս շրջանին մէջ ընդհանրապէս կը տեսնուի որ ներշնչութեան (inspiration) ժամանակ ենթերակային (sopraclavicolare) մասը՝ — փոխանակ հաւասար կերպով շարժելու երկու մասերուն վրայ ալ՝ աւելի վար կ'իջնայ այն կողմը՝ որ հիւանդ է. այս նախաթոքախտային շրջանը այսօր ամէն տեղ ընդունուած է, նաեւ իտալիա՝ Հոովմայ թժշկական Գ համաժողովէն վերջ:

Երբ բժիշկ մը հիւանդի մը թոքախտ ըլլալն հաստատէ, պէտք է իսկոյն իրեն իմաց տայ, վասն զի ըստ իս ոճի մ'է ձգելը որ այսպիսի անհաստեղ անգիտակից իրենց ախտին՝ ամէն կողմ սերմանեն իրենց թուրքով այս հիւանդութեան

միջրդպիւնները: Բժշկին պարտականութիւնն է հասկցնել հիւանդին այն վտանգներն որուն ինք ենթակայ է և որոնց կ'ենթարկուին նաեւ զինք շրջապատողները. այսուհանդէպ գերժայտայտնութիւնը կոչտարար պէտք չ'է ընել, այլ մեծ վարպետութեամբ և վերջին ծայր զգուշութեամբ<sup>1</sup>. Բժշկին պարտականութիւնն է նաեւ բացատրել թոքախտաւորին ինչ որ ինք պիտի գործէ իր առողջութեան համար, վասն զի հիւանդները կը կատարեն սիրով և ճշտութեամբ այն բաները՝ որոնց համոզուած են. ու այսպէս բժիշկը բան մ'ալ հիւանդէն զաղտնի պիտի չպահէ: Դեռ բուն դեղերուն և միջոցներուն չ'անցած՝ կ'ուզեմ մի քանի խօսք բնել թոքախտի ժառանգականութեան վրայ և յայտարարել թէ թոքախտը ժառանգական հիւանդութիւն մը չ'է, որչափ որ ժողովրդեան մէջ հակառակ կարծիքը տարածուած ըլլայ, ժառանգական ըլլալու համար հիւանդութիւն մը՝ պէտք է որ սաղմը (foetus) և տղան՝ ծնած ժամուն իսկ՝ նոյն հիւանդութեամբ վարակուած ըլլան, արդ այս բանս՝ թոքախտին նկատմամբ՝ գոյութիւն չունի, եւ թէ ոչ բացառութեամբ. տղան ծնելով և ապրելով նոյն վայրին մէջ ուր իր ծնողքը թոքախտէ կը տառապին՝ յետոյ ինք ալ բնականաբար թոքախտաւոր կ'ըլլայ, ինչպէս որ կրնայ ըլլալ ուրիշ որ և իցէ մարդ մը. բայց այդ բնէ չ'է թէ տղան ժառանգականութեամբ է որ ստացաւ այս հիւանդութիւնը: Ժառանգական հիւանդութիւն մը պէտք չ'է շփոթել յետոյ ստացուած հիւանդութիւններուն հետ. թոքախտաւորներու տղաքը կարելի է ազատել հեռացնելով զիրենց իրենց ծնողներէն. արդէն *Maffucci* սպացուցած է թէ սաղմային հիւանդները թոյն մ'են *Kochi* միջրդպիւններուն. շատ հաւանական է որ թոքախտաւոր մօր մը միջրդպիւնը անցնին իր արգանդը, սակայն՝ այդ չի բաւեր հիւանդութիւն մը ստեղծելու հա-

մար. պէտք է որ այս վերջիններս յաղթական ալ ելլան:

Միւնիխ, Նիւրեմպերկ և այլ քաղաքներու մէջ՝ ուր թոքախտաւորներէ ծնած տղաքներու համար մասնաւոր հիմնարկութիւններ կան, դիտուած է թէ այս փոքրիկներէն տասը տարին անգամ մը՝ մէկը միայն թոքախտի զոհ կ'երթայ. մինչդեռ իրենց իմէ իրօք ժառանգականութեամբ առնէին այս հիւանդութիւնը, մեռնողներու թիւը իրենց մօտ շատ աւելի բարձր պիտի ըլլար քան ինչ որ է այժմ. ասոնց փաստեր են՝ որոնք բացայայտ կը ցուցնեն թէ թոքախտը ժառանգական հիւանդութիւն մը չէ: Թէ թոքախտը փոխանցական հիւանդութիւն մ'է՝ հարկ չի կայ վրան ծանրանալն իսկ, քանի որ զարեքէ ի վեր օրինակները կ'ապացուցանեն զայն և քանի որ թէ՛ գիտուն թէ՛ տգէտ՝ ամենքն ալ առանց բացառութեան կ'ընդունին: Թուրք հիւանդութեան տարածման ամենէն զլիաւոր ազգակը ճանչցուած է ժողովուրդէն և իրաւամբ ալ, քանի որ թոքախտաւորը 24 ժամուան մէջ 240.000էն մինչեւ չորս միլիոն միջրդպ զուրս կուտայ իր թուրքը. և Պետրին բժշկական համաժողովին մէջ ապացուցուած է թէ ինչպէս բոլոր տարին չորցած թուրքէն գետինը մնացող միջրդպները դեռ թունաւոր էին ու կը դիմանային նոյն իսկ 10 ամիս արուեստական սառեցման և հալման. *Grancher* ալ ապացուցուց թէ ինչպէս չորցած թուրքին միջրդպները երեք ժամ շարունակ հարկը աստիճանին բռնուելով զեռ իրենց կենդանութիւնը չ'էին կորսնցնիր. որով չորցած թուրքէն է որ աւելի պէտք է զգուշանալ: Միջրդպը կազմուածքին մէջ երեք զլիաւոր ճամբաներէն կրնայ մտնել:

- 1° Ենլատարիակ գործարաններէն.
- 2° Մարտոպոլիսեակ գործարաններէն.
- 3° Մորթէն կամ լորձնամաշկերէն (*muqueux*) (այս երբորդը հազուադուր է):

Միջրդպներն ուսկից որ ալ մտնան՝ իրենց սիրած վայրը թոքերն են: Առջի պարագային՝ վարակման միջնորդը օդն է,

1. Իրանօթ. — Հիւանդութեան ինչ ըլլալը կարելի է քննել մի միայն յայտ կտրուած հիւանդներուն:

խակ եկրորդինը՝ սնունդը . առաջինը ուղղակի ճամբայ մըն է մինչդեռ եկրորդը անուղղակի . թէ կերակուրներէն մարդս կրնայ վարակուիլ՝ տարակոյտ չկայ, բայց բնական է որ հոս վարակումը աւելի դժուար է, վասն զի ինչպէս զիտեանց մեր ստամոքսը կ'արտադրէ ուժեղ հիւթեր, նոյն իսկ թթուակներ՝ ինչպէս քլորատաւին թթուակը (acide chloridrique), որոնցմէ միջրոպները մեծաւ մասամբ կը վնասուին կամ կը մեռնին . շատերն ալ կ'ելլեն կը մտնեն . որպէս զի մէկը կարենայ ստամոքսի միջոցաւ վարակուիլ՝ պէտք է որ իր ստամոքսը արդեւ աչրուած ըլլայ, արդէն ամէն միջրոպ որ մտնայ՝ անպատճառ հիւանդութիւն յառաջ չի բերեր . նոյն իսկ թոքերը՝ հիւանդանալու համար՝ պէտք են նախապատրաստուած ըլլալ, այսինքն սկարցած ուրիշ հիւանդութեան մը պատճառաւ : Ընդհանուր տկարութիւնն ալ կրնայ թոքախտին նախապատրաստող ըլլալ . տարբեր արուեստներն ալ տարբեր ազդեցութիւն ունին . այսպէս հարիւրի վրայ կը գտնենք 66 թոքախտաւոր՝ սըճարանը ժառայող, փողոցը աւլող, բեռնակիրներ ևն... 45՝ նըստողական կեանք ունեցողներու մէջ, 25 բաց օդ աշխատողներու մօտ, իսկ մի միայն 11 մշակներու քով :

Արեան միջոցաւ թոքերէն զատ կրնան վարակուիլ նաեւ ուրիշ մասեր ալ զանազան հիւանդութիւններ յառաջ բերելով, ինչպէս ոսկորներն, ոսկրագոգները . ըզեղը և ողնածուծը՝ վերջին վարակուողներն են : Koch ի միջրոպին հետ թոքախտաւորներու քով կը գտնուին նաեւ ուրիշ շատ մը միջրոպներ՝ ըստ ոմանց անձնաս, ըստ ուրիշներու՝ իրենց ջերմին պատճառ . սակայն Strauss Բարիզի համալսարանին դասատուն ապացուցուց թէ այս վերջիններս չ'են կրնար ջերմի պատճառ ըլլալ քանի որ երբէք արեան մէջ չ'են գտնուիր : Ըստ իրեն այս եկրորդական միջրոպները Koch միջրոպին՝ տեղ կը պատրաստեն : Ախտաբաններն համաձայն չ'են որոշելու համար այն զերը զոր ունին Koch միջրոպները

այս հիւանդութեան մէջ . և մեզ յայտնի չէ թէ արդեօք իրենց միքնեարար է որ կ'ազդեն թոքերուն վրայ յառաջ բերելով այն յատուկ փոփոխութիւնները՝ թէ իրենց գործածած նիւթերով կամ թոյներով է որ կ'ազդեն . մութ է նաեւ այն կէտը թէ ինչո՞ւ մի քանի տեսակ անասուններ (շուն, այծ ևն...) թոքախտի ենթակայ չ'են . որպէս զի գիտութիւնը այսպիսի հարցումներու պատասխան կարենայ տալ՝ դեռ ժամանակի կարօտ է :

**ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ**

Անկարելի է որ և իցէ թոքախտաւորի մը առողջացումն ստանալ, առանց առողջապահական կանոններու խիստ գործադրութեան . եթէ օրին մէկը՝ ինչպէս ամենուն փափաքն ալ է՝ գտնուի թոքախտին դէմ յատուկ (spécifique) զեղ մը՝ կարելի պիտի չ'ըլլայ այս պարագային ալ որ և իցէ օգուտ մ'ունենալ՝ քանի որ հիւանդը միշտ կրկնավարակման վտանգի մէջ պիտի գտնուի : Անգլիոյ մէջ՝ պարզ առողջապահական կանոններուն խստիւ գործադրութեամբ՝ մեռելութեան թիւը 100ին երկուք ու կէսէն՝ իջած է մէկ ու կէսի !... զանց կ'առնեմ ուրիշ օրինակներ ալ բերելու վստահ ըլլալով որ ամէն ոք համոզուած է առոնց օգտին վրայ :

Թոքախտաւորը պէտք չ'է գետնին թքնէ և ոչ ալ իր թաշկինակին մէջ, վասն զի այս վերջինս շարունակ ձեռքերուն միջոցաւ, զգեստին երեսին ամէն կողմ քսուելով՝ մշտնջենաւորապէս միջրոպը հիւանդին չորս կողմը կը պահէ . այլ պէտք է թքնէ շուր պարունակող ամանի մէջ (շուրին կարելի է հականեխական (antiseptique) նիւթեր աւելցնել), որու բերանը միշտ գոց պէտք է մնայ մանաւանդ ամառ ատեն . ճանճերու միջոցաւ միջրոպի տարածման առիթ չի տալու համար՝ թքնամաններն պէտք են պարպուիլ արտադնոցներու մէջ ու յետոյ ևտացուին առ նուազ չ'ից վայրկեան ատենց յատկացուած ամանի մը մէջ : Թոքախտաւորը պէտք է ստեպ լուայ բե-

րանը (մօրուըը եթէ ունի) ձեռքերը են... իր ապրած սենեակը լուսաւոր պէտք է ըլլայ, պատուհանները պէտք է բոլոր օրը բաց մնան. լոյս և օդ երկու թոյներ են միջբոսանքներուն համար. բաց պատուհաններով սենեակի մէջ ուր թոքախտաւորը կ'ապրի՝ միջբոսանքներուն թիւը երկու վայրկեանէն մէկ լիզը օդոյ մէջ 620էն երկուքի կ'իջնեն. ասկից յայտնի կ'երեւի թէ ի՛նչ ազդեցութիւն ունի սենեակի մը ստեպ օդոյ փոփոխութիւնն. ասկից զատ ապացուցուած է որ մարդ իր մարմնէն թոյներ կ'արտադրէ (antotoxine) որոնք ստեպ պատճառ են շատ մարդէ բնակող սենեակի մը մէջ մի քանիներուն նեղարտութիւն կամ մարում պատճառներու. որով զոց պահուած սրահի մը օդոյ փնասն չ'է կայացած՝ ինչպէս առաջ կը կարծուէր, թթուածինի (oxygène) պակասութիւն և բնածխական թթուութի (ac. carbonique) շատնալուն մէջ, հապա միջբոսանքներու մնայութեան և այս թոյններուն մէջ, Մարդէն կամ անասուններէն դուրս ելած թոյններուն գոյութիւնը ապացուցանելու համար մենք կրնանք երկու անասուններ յատուկ արկից մը մէջ զոցել և իրենց տալ պէտք եղած կերակուրը, թթուածինը և առնել արտադրած բնածխական թթուութիին. այսու հանդերձ անասուններն կը մեռնին նոյն իսկ իրենց մէ արտադրած թոյներով (antotoxine):

Թոքախտաւորի կեցած սենեակը ձեռնատան պէտք չ'է 15° 16° աստիճանէն աւելի ըլլայ. և վառարան կամ ջերմաբաշխներ ընդունող սենեակներու մէջ պէտք է թաց լաթեր փռել, արգիլելու համար օդին չորնալը. — վասն զի դիտուած է որ այսպիսի պարագաներու մէջ թոքախտաւորներու բերանը կը չորնայ, որով իրենց ստիպուած կ'ըլլան իրենց թուրը կլլելու փոխանակ դուրս հանելու՝ իրենց պարունակող թոյներովն՝ հանդերձ, որոնք ըստ ոմանց յետոյ իրենց ջերմի պատճառ կ'ըլլան:

Փորըիկ տղաք պէտք է հեռացուին թոքախտաւորի մը քովէն, վասն զի իրենք անգիտակցաբար ամէն ինչ կ'առնեն և բերանին կը տանին: — Գիշերը թոքախտաւորներու պատկած սենեակը պէտք է մասնաւոր ծակեր ունենայ, որոնք օդը մաքրելու պիտի ծառայեն. վարժուողներն կրնան բաց պատուհանով ալ պատկիլ (փեղկներն և վայրագոյրները զոցելով)՝ բայց այս միջոցը որչափ որ լաւ արդիւնքներ բերէ Գերմանիա, Անգլիա՝ մեզ համար ես վտանգաւոր կը սեպեմ, այսու հանդերձ անոնք որ կ'ուզեն այսպէս պատկիլ պէտք են լաւ ծածկուելէ աւելի՝ մարմինը լաւ սեղմեն լաթերով և անկողին մտնեն: Հովանաւորուած սենեակ մը գիշեր ժամանակ զոց սենեակէ մը հազիւ երկու աստիճան տարբերութիւն ունի և երբէք + 10° աստիճանէն վար չ'իջնար: Խոնաւ օդը փնասակար ըլլալով թոքախտաւորներուն պէտք են մշուշտ օրեր պատուհաններն զոց պահել: Երբ հիւանդը վարկոտ է և չ'ուզեր որ և իցէ կերպով գիշեր ատեն իր սենեակին օդը մաքրել տալ, այն ժամանակ *Léprovost*ի հանճարեղ զործիքով կարելի է օդը փոխել տալ: Յերեկը այն թոքախտաւորներն որոնք օդոյ դարմանը կ'ընեն, պէտք են երթալ մասնաւոր քիօքներու մէջ, զոր ան մէն sanatorium ունի, երկնալ ու հանգիստ հանգիստ շնչել. քալելը և յոգնիլը թշնամի են թոքախտաւորներուն. առաւօտը կէսէն մէկ ժամ և ճաշէն վերջ մէկէն երկու կրնան քալել առանց շատ յոգնելու. վասն զի յոգնիլը ոյժի վատնում մ'է, մինչդեռ հիւանդը ոյժի պէտք ունի իր հիւանդութեան դէմ դուրսելու համար: Զկայ որ և իցէ կլիմայ մը որ մասնաւոր ազդեցութիւն ունենայ թոքախտի միջբոսանք վրայ. չկայ նաեւ զգալի տարբերութիւն մը, լեռնային, ծովային և դաշտային օդերուն մէջ, ամէն օդ լաւ է բաւ է որ շատ խոնաւ և շատ չոր չ'ըլլայ: Գարմանն սկսելու համար բարեխաուն կլիման ամենէն լաւն է, վասն զի տաք երկիրներու մէջ մարտդութիւնը դժուարաւ կ'ըլլայ,

1. Պատրաստուած նոյն միջբոսանքներն. —

Թուլութիւն կու գայ մարդու վրայ, մինչ-  
 դեռ ցուրտ երկիրներուն մէջ Թորքախտա-  
 ւորը ստիպուած է ցուրտին դէմ կուտելու  
 համար սպառուցի ընելու շատ մը զօրեղ  
 տարրերու (énergie) որոնց նա պէտքն ու-  
 նի : Թորքախտաւորը պէտք են փախչել  
 այնպիսի տեղերէ որոնք պարբերական  
 (périodique) հովեր ունին, վասն զի հո-  
 վերն փնասակար են շատ փոշի վերցնել-  
 նուն և աստիճանի արագ փոփոխութիւններ  
 պատճառներուն համար : Իսկ գալով ճամ-  
 բորդութիւններուն՝ զիտուած է թէ ծովա-  
 յիններն աւելի հանգիստ և փոշիալից չըլ-  
 լալով՝ առաւելութիւն ունին շոգեկառքին-  
 ներուն վրայ որոնք մանաւանդ երբ ստէպ  
 կրկնուած են՝ կը յոգնեցնեն հիւանդը և  
 հետեւաբար փնասակար են : Զմեռ ատեն  
 Եփրատնու կամ ուրիշ տաք երկիրներ անց-  
 նելն անհրաժեշտ բան մը չ'է ինչպէս  
 կարծուեցաւ առաջ . կրնան հիւանդներն  
 օգուտներ տեսնել բայց գէշօղջներուն թիւն  
 ալ 100 ին 10 էն մինչեւ քսանուէկ  
 կ'իկնէ!... : Ժամանակին Թորքախտին դէմ  
 Pegli, Nervi (Genovaի մօտերն) մեծ  
 անուն ունէին, ինչպէս նաև վինետիկ  
 քաղաքն ուր մասնաւորապէս փոշի չ'ըլլա-  
 լուն պատճառաւ՝ Թորքախտաւորներն կը լե-  
 ցուին զարունէն մինչև անչան սկիզբներն .  
 այժմ այդ տեղուանքը (ինչպէս Pisa և  
 ուրիշ շատ տեղեր) գացողներուն թիւը շատ  
 քիչցած է . այսու հանդերձ Daremberg  
 Գերմանիայէն և Scarpa Թորինսէն դեռ  
 կը շարունակեն իրենց հիւանդները մաս-  
 նաւորապէս վինետիկ զրկել՝ զգալի օգուտ-  
 ներ ստանալով :

ՅԱՐՈՒԻՒՆ ՊԱՐՏԻՅԱՆ

Շարայարելի



ՆԱԲՈՒՆՈՆ Ա և ՀԱՅԵՐԸ



Նաբոլէոն Ա, գործնական մարդ, զիտաւորու-  
 թիւն ունէր՝ Շահաբասի նման՝ հայկական գաղ-  
 թականութիւն մ' հաստատելու ճրամասայի մէջ,  
 Գոնէ այդ տեղեկութիւնը կը գտնենք 1825ի թիւ-  
 թի մը մէջ, Revue Britannique, չա . Ա . Գիտա-

կան, վաճառականական, ճարտարարուեստական  
 լուրեր» վերնագրին ներքին կը կարդանք .  
 «Նաբոլէոն դարը կալեպոյի մէջ . — չոս ամե-  
 նուն փափաքը է այս դպրոցի յարգութիւնը .  
 այս բանս մեծաւ մասամբ յաւաչ կու գայ ամ-  
 կից՝ որ շայրեր՝ քրիստոնէայ ըլլալով՝ ուշադրու-  
 թիւննիս կը գրաւեն . . . . իսրայէլի որդւոց մեծաւ  
 ցրուած են երկրիս հրեայք, քրիստոնէայ իշխան-  
 ներու պաշտպանութիւնը խնդրելով, շայիրը գոր-  
 ծունկայ եմ և ինչպցի, և վաճառականութեան  
 ունեցած յարմարութիւննիմ՝ աշխարհածամբէ է .  
 Նաբոլէոն ծրագիրը կազմած էր՝ անուցմէ գաղթա-  
 կանութիւն եր հաստատելու Ֆրանսայի մէջ (Napoléon  
 avait formé le projet d'en établir une colonie  
 en France) և պաշտպանած էր զամոնը՝ որ իտա-  
 լիոյ մէջ հաստատուած էր :

Աղիքսանգր կայսրն ալ շատ մղայատարոյ ե-  
 րեցած էր շայոց միատամբ, իր տէրութեան  
 մէջ գտնուողներուն թոյլ տուած էր եկեղեցի մը  
 շինել փոքրաքանակի մէջ՝ և դպրոց մը՝ Մուս-  
 կուայի : յիտը շայոց պատարիպրիմ՝ Ս . Անդրէա .  
 սի խաչը տուաւ, որ իտալիոյ ամենէն մեծ շքամ-  
 շանն է, Անգլիական ընկերութիւնը՝ շեղկաստա-  
 նի տիրապետութեան ատաղճի տարիներէն ըսկ-  
 սիսի՝ պաշտպանած էր շայիրը և զամոնը գոր-  
 ծածածակ իրելու վաճառականական գործակալներ  
 և պաշտօնիւմներ :

Բայց ինչ որ շատ քարծր գաղափար կու տայ  
 իրենց մկարթիքի մասին՝ այս է՝ որ վաճառա-  
 կանութեան ամենատուր ըլլալով հանդերձ՝ չեն  
 դարդիր իրենց միտքը մշակել՝ ուսումնասիրե-  
 լով թէ՛ միը գիտութիւնները թէ՛ իրենց մատու-  
 մագրութիւնը որ շատ ճոխ է և շատ հետաքրք-  
 քրական գործեր կը պարտուակէ : Վերջիմ 14 յու-  
 նուարիմ, աշակերտաց քննութիւնը լինցաւ պար-  
 գեւաքաշիութեամբ, չայ աշակերտները արտա-  
 սանեցիմ՝ ալքի գարնոց կորովով և ճշդութեամբ՝  
 Սիլիթացի դիսպաններու մտքը՝ Միւմ Աղեքսան-  
 զրի առջև, Գօղոս Առաքելոյն ճառը՝ Ազրիպպա-  
 սի առջև, խօսակցութիւն մը՝ քանութի թագաւոր-  
 քի և իր պալատականաց միջև : հայերէմ քանի  
 մը ճառեր ալ արտասանեցիմ՝ որ շատ ծափա-  
 հարուեցան » :

Գլտք է ստուգել՝ Նաբոլէոնի կիմսագրութեանց  
 մէջ՝ թէ ստորէ է թիւրթի տուած տեղեկութիւ-  
 նը, և թէ Նաբոլէոն ի՞նչ պարսպակներու մէջ  
 ներշնչուած է շայրը բերել ի Ֆրանսա :

\* \* \*

Walt Witman ամերիկացի բանաստեղծ մ'է,  
 աւելի տարօրինակ քան ինքնատիպ, իր ղիցագ-  
 ներգութիւնը՝ Խոտի սերեւեր վերնագրով՝ այս-  
 պէս կը սկսի . «Ես իմքգիքս կ'հրգեմ, պարզ և  
 բաժամեայ անծ մը . . մարդը կ'հրգեմ՝ գիտում  
 ծայրէմ՝ մինչև ոտքիմ ըլլամատը » :

Salut au monde երգիմ մէջ ուր բոլոր ազգերում  
 իր սերը կը յայտնէ՝ շայոց բաժիմն ալ կայ .  
 «Գուն, ո՛վ մտածկոտ շայ, որ կը խորթիս Եփրա-  
 տի վտակներէմ միոյմ քոյ, դու որ Նիմուէի ա-  
 լերակնիցում մէջէմ կը մայիս, գուն, որ Սրբա-  
 բատ լեռնմ վրայ կ'ըկաւ . . բարեւ ձեզ, իմ սէրս  
 կ'ուղարկեմ ձեզի ամենուր, Ամերիկայէմ » . — փո-  
 խաղարձ բարիւմներ !

\* \* \*